

# История русской литературы

*Punangpuljuli Paulusppuljuli h. Pukangpuljuli*

ԵՐՐԱՐԴ ՏԵՇԻ, ԽԵԿ 119:

ОУРБИСЫ

ОБРЕДЪ 1 СЕНТЯБРЪ 1843

ԵԵՐԵՒՆ ԼԱԾՎԵՐ

Առատանգնուպօլիս, 22 Վեհականմիւր :

Այսած հինգշտթի օր՝ Վաճիկ էֆենտին ու Դալարդ էֆենտին, որոնց առջինը փարիզու դեսպան անւանեցաւ մօսկվա, ու Երկրարդը Գերլինի, առջինն Ուհամբառութեանը ներգայացան, որ սիրով ընդունեց զանոնք, ու իրենց նոր սլաշտօնին վերաբերեալ ականակուռ նշանները նորից էին:

Դամբարակ էֆենալին երեկ մեկնեցաւ ասկեց որ Փառ  
ըիդ երթաց Ալիքնայի ճամբարով :

ու անկեց պէջլին :

— Ն : Ա սեմութիւն Սուրբի Էֆէնտին և որ  
Տարձրագոյն Գուռը Պարակատանի գործակալ ան-  
ւանեց , Ե . Ա հափառութեանը Ներկայացաւ : Մո-  
պաշտօնատավն ալ եկող շոքթու Տրապեզն պիտի  
երթայ ու անկեց Երզում , ուր տեղ կը պատի-  
պարսից տէրութեան գործակալը Վիլզա Գառքի :  
Կը հաստատեն թէ նոյն քաղաքի Ընդլիոյ և Ուուաց  
հիւատառներն ալ ներկայ պիտի գտնըւին յիշեալ  
գործակալաց խորհուրդներուն :

— Վայսքիսայի վերջին լուրի ըլ կըծանուցանեն  
թէ աս երլավի նոր իշխանին ընտրութիւնը գեկտեմբ  
բեր 21 ին պիտի ըլլայ : ու Տ : Գրան գործակալը  
Աալֆէդ էֆէնտին Պառքըէշ պիտի կենայ ինչւան  
որ նոր իշխանին հրավարակը ընդունի :

ԵԳԻՒՊՏՈՒ

Վայելքսաննդրիա , 14 Պետքանմըրիք :

Վալդայի ու Գոմելայի շրջենաւելուն համելք  
բիչ մը զօրութիւն տրւու հանգաւութեանը որ  
քանի մը օրէն ՚ի վեր տիրած էց հոս : Արէլթ Նիշ  
վըրփութ գէշ օղերուն պատճառով՝ որ Վալդային  
և լած ժամանակը հանդիպեր էր, անուս 8 ին առ  
նաև հանգիստը մտաւ : Աս շրջենաւը մեաց 25

Ճամբորդ ունէր , Հնդկաստան երթալու համար .  
Պրմագայի շղգենաւն ալ նոյնպէս ուշացաւ , վասն զի  
ամսուս 9 ին հասաւ Առէկը 20 ճամբորդով՝ որոնք  
Եւրոպա երթալու են : Պրմագայի օքաղիներուն տը-  
ւած ուրենոր անգախազն բանակին քապուին ել .

լուսն վրայ, սաստիկ զգացում մը պատճառեց հոս, Զինիմունի լրտիքուն մէջ հարկաւոր բան մը չի կայ. կայսրը մեծ զբուշութիւնով՝ վերջին գաշխեք ներուն բոլոր պայմանները գործքի կը դնէ եղեր: Ար հաստատեն նաև թէ անգղեացիք պատրաստութիւն կը տեսնան Շետաթմնի վրայ երթալու. վասն զի քանի անգամ որ նաւերը ալեհ կոծութենէն ան կողմլրը կիյ նան, մէջի նաւաստիները զարհութելի հալածանք ներ կը կրեն: միայն չորսնտացինները կը նան առու-

տուր ընել Ճ'եաբոնի , և անքասարի նաւահանեցիսանի գիստներուն մէկուն մէջ : Այս առիթը բարեյաջող կերևայ առ երկինք բացւելուն ալ :

—Քանի մը օր է որ խիստ գէշ օգել կլնէ հոս , շատ ժամանակ կայ որ ասոր պէս եղած չունէր . ուր

ու սոսկալի ցուրտ : Առ գիշ օդերուն պատճառովը  
անգղիական վաճառաւուկանի պուիք մը կորարեցաւ որ  
կոստանդնուպոլիսէն կուգար տծուխ բերնաւորած  
ու ալէկիծութենէն ստիպւէ լովա առաջնօրդի  
(զլավուղ) նաւահանգիստը մատեր էր : Արքաղաղէս  
ցամաքը քաշեցին առ նաւը յշետէս աղտոներազմնկան  
շողենաւեին օդիութեամբը , ու մէջի նաւաստիները  
ազատեցան : Երեկ հումի նաւէի մըն ալաս զիսպուա-  
ծը պատահէցաւ :

Նույսանեգիտութիւն մէջ շատ եաւեր կան, որոնք  
պատրաստ են մեկնելու, ու տասը օր է որ իբենց  
դործը լինցուցին, բայց չն կընար դռւան ելլաւ  
հարաւային արև մաեան հովին ոստովութեանը պատ-  
ճառացի:

Նորէն ժամաստվածով ձայներ կը լսէի Ապրուքիր՝  
պահապահն զօրքելուն մէջ։ Եղիպատոս ու բոլոր միւս  
երկիրները ազատ են առ գիտաւծէն, ու կը յուսաց-  
ւի որ Ապրուքիրի մէջ ելած ձայնն ալ սուտ ըլլայ։

Եղիներուն մէջ եղած հիւանդութիւնը զեռ չի  
գազարիցաւ ։ երկու նույ եկաւ Խոմքիրէն կամ անոր  
շրջակայ տեղերէն առ հարկաւոր կինդանիներով լե-  
ցուն, բայց շատ վատուժ ըլլանուն համար չի կրնա-  
լու են երկարգործութեան ժաւայք։ Եւրոպայէն

ալ սկսու աս կնողանիներէն գտլ . ու ասոնք շատ  
աղլոր ու շատ զօրաւոր են :

## РЕДАКТОРЫ

ԿՐՈՆԻԿԱ

Ազգի պատերազմնական նաւի մը մէջ :

Մագլիայի պատերազմական նաւերուն բօլոր հրամա-  
նատարները շատ հոգ կըտանին որ իրենց նաւատափեքը  
ու զօրքերը սուրբ պահէնն կիրակին, և որչափ որ Կա-  
րելի է, եթէ նաւարկութեան պարագաները կըթողուն  
կամ խիստ հարկաւոր գործ մը չի պատահի նէ, մարդ  
չաշխատի այն օրը : Աիրակի օրը սովորութիւն ունին  
նաև որ զօրապետներէն մէկը աչքէ կանցունէ լուսը նա-  
ւին մէջ գտնըւողներուն հագուստը, կըքննէ անսնց ա-  
ռողջութեան վիճակը, ու մոիկ կընէ լնէ որ գանգաւտ մը  
ունին նէ :

Անհնար է որ կարող ըլլայ մէկը խելք հասցընել անգ-  
զիական պատերազմական նաւի մը մէջ եղած մարքու-  
թեանը, թէ որ տեսած չէ նէ: Արքայական պալատի մը  
սալայատակը՝ նաւին գտտիկոններէն աւելի ձերմակ չեն  
և ոչ պճնասէր կնկան մը ներբին սննեակը՝ հրամանա-

տարին և զօրաց պաշտօնատերներուն սենեակներէն , կը համոքակինք ըսել , թէ նուասափնտերուն ննջելու ու հաց ուտելու աելքն աւելի մաքուր չէ : Պատիկոններուն տախտակամածը (կեօվէրդէ) , թէպէտ ամմեն օր

կըսուացին ու կըսրբլիին , բայց ալ աւելի շաբաթ օրեւ-  
րը : Աիրակի առտու ժամ հօթին , ( ըստ եւրոպացոց )  
զօրաց հրամանատարը սուլելով նշան կուտայ . որ իրենց  
կախած անկողինները վիր բերեն . ուստի ամենին մարդ-  
իր մահիճը կը բերէ զգուշութեամբ ծալլած , ու կը յանձ-  
նէ պահանորդ զինուորներէն մէկուն , որ կարդաւ կը տե-  
ղաւորէ զանոնք նաւին եղերքը , որոնք պատանէշի մը  
պէս պատերազմի ատենը կը պաշտպանեն զիրենք թնդա-  
նօթի ու հրացանի գնտակներէն : Եշաքը կը պատրաս-  
տեն ի՞նչ որ հարկաւոր է նէ , պարաներուն գործա-  
ծութեանը համար . ու անեներ ետև նաև աստեղինը նա-

Օնքը մասը համար ու ու ամպչ առաջ առաջ առանձինավորը ամացածաշիկ կլնեն : Վնատենը նաւասատիներուն գլուխը սուլելով մը հրաման կուտայ որ քննութեան պատրաստըն , ու կիմացընէ անոնց թէ ի՞նչ զգեստ պիտի հադնին , եղանակին ու կիմային համեմատ : (Ծրինակի համար , բարձր ձախում կրպուայ , “պատրաստ եղիր ժա-

## ԱՐԵՎԱՅԻՆ ԱՐԵՎԱՏԵՐ

ԱՐՏՈՒՐԻ ԼՈՒԺԵՐ

ԳՐԱԴԱՐԱՆ

Φωρίη, 6 Ψλήματα :

Աս օրերս Խաղաղական Ավկիանոսը զանըւած  
Գաղղիայի նաւատումէն հաւտուտի լրւը մը ու ինը  
որ ԱՌ Տեւփընի Խուալա երրորդ ժոկութեաը 1842:  
մարտի 1, Մարքէզի կղզինեւուն տիբէր է : Այս  
աշխարհակալութիւնը՝ որ յիշեալ ժուխտեան հայ-  
քենասէր եռանգրվ յաջողեցաւ, շատ օգտակար  
պիտի ըլլայ Գաղղիայի նաւերուն ու առևտուկան  
գործքերուն :

Արդէն ծանուցեր հնք Փարիզ Համելլը Վրթին  
պէյլին, որու յանձնըւած է ։ Բարձրութէւն Ո է  
հէմմէտ Ալի փաշային խրկած ընծաները գաղղիւց  
ցոց թագաւորին նուիրելու ։ մուռա Զի՞ն կէս օրին  
մօն հօթը հատ արաբացի պատուական ձիեր եղիալ  
տայի ծաւաները պնդնց սահման բանած, Քիւլլըստիի  
պալատը տարին ։ Այս օրը կառքով հօն գացին ի-  
րենց փառաւոր հագուստներովը զարդարւած, ։ ։ ։  
Ա սեմութիւն Ո էշխո փաշան օսմանիան դեսպանը,  
ու Վրթին պէյլը ։ որու հետ երկու ուրիշ պաշտօ  
նատէներ ալ կային ։ Մանք Ձիւլլըստիի պալատին  
պատույ գոււը իջան, ու գացին ներկայացան գաղ-  
ղացոց թագաւորին, որու բռնը էին իր որդիւրը  
Ամրէրի ու Խօնդիւնսիէի զուքանըրը ։ Աս երկու  
դեսպանները ։ Ա եհափառութեան ներկայացու-  
ցին նախ ծանրագին շալեր ու անդամանուէ զարդեր.  
եարը պալատին գաւիթը իջու թագաւորը՝ ու ըն-  
դունեց ընծայ խրկւած ձիերն ալ, աղէկ մը տչքէ  
անցընելով ու հարցուփորձ ընելով Վրթին պէյլին  
անոնց վրայօք :

# ԱՐԵՎԵԼԵՎԱՆ ՀՅՈՒԱԾՈՒՅ

Պամպայի օրակերները չհանեաւ լուրերը կուտան :

Ասկէց առաջ ըստնք թէ Վ. Ք. առգիւլ զօրաց մարդ սեպուհմբերի 13 ին 4000 զօրքով ու թեղահանթներով Հարէքարերի վրայ. Գոյցերէր Ք. իսուրանիւ

ըլլայ, անաշոտ թիւամբն կրպաւածքի : Ո իրարց ժները  
(Ճերմահ) ժուռ կուգան ամենն մ. կուն առողջութիւնը  
աղէկ մը հսկընալու .ու կրպաւ շանան օր շլլայ թէ  
ախտաւոր մը ըլլայ մէջերնին :

Աս քննութիւններէն ևարբ նաև ին հրամանաւարը  
տալցին տեղակալին ընկերութեամբը կըսկսի ամեն մէ-  
կին գլխաւուն ոտքը նայել, առ միջոցիս թէ որ մուկ  
մը վազելու ըլլոյ, ու ինչպէս անդզիացիք կրան թէ որ  
գնդասեղ (թօփլու) մը գետինը իյնայ նէ, կը լուսի :  
Ապա նաևին հրամանաւարը խոհանոցը (աշխանան) կեր-  
թայ, ուր տէղ խոհարարը կամ իր օգնուկանը՝ կաթ-  
սաներուն խուլիք բանալով կը ցացունէ անոնց մաքրու-  
թիւնը, ու քիչ մը ապար նաևապետին կըներկայացը լնէ  
որ համը նայի : Խոհանոցին դէպի առցելի գին է հի-  
ւանդանոցը, ուր որ ացցելութիւն կերթայ հրամանաւ-  
արը, ու գանըուղ հիւանդներուն ինչպէս ըլլալը ու  
ինչ բանի հարկաւորւթիւն ունենալին հարցուփորձ  
կրնէ սիրու և բառոսութեամբ :

“Ասւածիները ու զօրբերը իրենց ծրագրնեն ալ ցացունելուն ետև, քննութեան համար ուրիշ բան չկ մնան

մէջ, որ բերդ մըն է Քաղաքութէն 50 մղնի հետո : Ա  
ին հասաւ Խաղաղիվ քաղաքը ու անմիջապէս յար  
ձակեցաւ տնոր վրայ : Խը շամփնելուն գունդերը՝ որ  
յաղթը լւեր էին թէկդն ու կիւղնի, կերևար թէ ու

կողմին ձգեր դայլի էին, վասն զի կը լըստի թէ, խաղա  
լիք քաղաքը դարձած ժամանակնեն, 14000 պատեհ  
բռնվական զօնք կային : Քաղաքը առին երկու ժամ  
պատեհը ըստ լինելուն և առքը, բնակիչներէն մէկ մասը  
սուրէ անցուցին . 500 էն էվելի կնիկ գէրի ինկան  
որնաց ետքը աղատութիւն տրւին : Տայց քաղաքը

Երեցին ու իր բերդերը բոլորովին կործանեցին :  
Այսիմքելի 24 ին Վ . . Քասքիլի հայամնին տալ  
կը հղութ զօրքելը Քատուլ դարձան ու պատրաս-  
տը և ցան առ քաղքին մէկ մասը կործանելը : Այ-  
սամնին համար զօրավայնն ըուն ունեցած զիտաւորու-  
թիւնը յայտնի եղեր եր բոլոր բանակին մէջ :

«Քապուլէն մէկնելէս առաջ, (Փօրօք զօրավարը  
դրած էր, ուսկից կըհանենք հետեւալ լուրի ըլ, )  
կործանել արևի վատօնով աս քաղբյն Ծաքար  
Ծիւղահ լսւած մեծ շուկան, որ Օրէնկղէպի թա-  
գաւորութեան ժամանակը շնուեցաւ երևելի Մի-  
Ախրուէն խանէն, որն որ Քապուլէն խիստ բանեուկ  
ու մարդուշատ տեղը սեպւած է ու կենզրոնը Մսիայի  
առ մասին առուտութներուն : Անդիսացոց վերջն  
պաշտօնատարբյն մարմինը աս շուկային հրապարակը  
դրած նախառեցին . ուստի անոր համար կօրծա-  
նել արևի որ խնացընեմ Ավա աններուն թէ անդ-  
գիական պաշտօնատարի մը ցուցուցած անդթու-  
թիւննին անպատճիմ մնայու է՞»:

Հոկտեմբերի 6 ին Կիւնտամիւք հասաւ բանսակը,  
Խամբան միայն քանի մը թշնամինելիէ Ընդդիմու-  
թին կրելով, ու ամսեն տեղ Խամբուն կրայ իրենց  
զօրութիւնը բանեցուցին, անխնայ կործանելով առ  
լողմի պիտառներուն բերդերը : Ֆիւգէհ Ճիւնկու  
հաստ բնակիւնել անդիտական բանակին ետևէն կեր-  
մային անիշնանութենէն ու խուռլութիւններէն  
փախչելով որոնց տեսարան պիտի ըլլայ Քապու-  
ր այլեայլ կողմնականներուն ձեւք ինկած է, ո-  
ւոնք կը ջանան տիրելու անոր :

9 ինչ աւաջին գունդը փօլլօք զօրավարին հրամա-  
ին տուկը, Ճէլլալապատ հասաւ. 12 ին Աօդ զօ-  
ռավարին գունդին հետ մէկ եղաւ :

Նառին մէջ , բայց միայն հաց ուտելու սեղանները ու  
անոնց գործիքները են : Ենդշանրապէս վեց եօթը հո-  
գի մէկ անզ հաց կուտեն , որոնց մէկ փոքր տղայ մը  
կըստանայէ : Անդպանները՝ որ շատ ճաքուր կըսպահէն ,  
թնդանօթներուն մէջ տեղն են . որոնց մէկ ծայրը ծըխ-  
նիբու նառին եղբերքը հաստատած են , ու մէկաւ ծայրը  
մեր կըսմերցունեն քանի մը չուաններով : Որ վերի գտնի-  
կոնէն կախած են : Փոքրիկ նստարաններ կամ առանց  
յենարանի աթոռներ կըդնեն սեղանին երկու կողմը , ու ա-  
նոնց վրայ կընսամին : Վմթն մէկ սեղանի վրայ փայտե-  
ղին անօթ մը կայ տպուրի համար , զրի աման մը , ու  
մէկ ձրագ մը՝ որ կըլաւեն հրամանատարին այցելու-  
թեան ատենը : Վո՞ երկու կարգ թնդանօթները՝ մէջ ան-  
զի սեղանները ու վրայի վառած ձրագները , հետաքրր-  
քը առական բան մը կըլան , տեսնալու արժանի :

Առանց երկարորէն պատմելու ամենն բան, որ կարդացողներուն շատը չեն կրնար հասկնալու, բաւական է ըսել թէ չի մնար մէկ խորշ մը նաւուն մէջ, որ հրամանաւորը աչքէ չանցունէ :

Ճէլլալապատ շինւած է քաղաքութեա ու գէսհավէն  
իր մէջ տեղը արգաւանդ ու պարզութեր ձօրի մը մէջ :  
Առ քարաքը ծավէն 20000 տոք բարձր է , ու 30000  
տոք քաղաքութեն ցած : Այսինք զուարձալի է ու տաշ  
ու հաղ սրի չափ բնակիլ չ ու ամրացով մը շրջապատ  
տած էր , եկառ մզն տարոծութիւնով : Առանց  
ընդդիմութեան արիեր էր առող սրբ Առողեցի Սալշ  
նոյնիւթիւ 1841 , կիրաքիւթեն անցնելի եարք :

Հոկտեմբեր՝ 13, աս. քաղաքին պատմէ՛ցիրուն  
տակը վորած ըլլալով՝ կործանեցան : ու տունիը  
կըսկի տալով՝ ըստ մեծի մասին միխիք դաշնան :  
15 ին առողջան գէմ՝ բանակին առջի հատուածը

23 Են Այլ Միւսն չետի բերդը ոլ կերպարուն կը

Հրամայէք ու անցած ապրիլէն՝ ի վեր խիստ զօրա  
և որ գունդ մը կար ո՞չ ջը, բալորովն հօրթանեցաւ :  
Բանակը ետքաշելու վերջին օրերը քիչ մը նե  
ղութիւն քաշեց ու հարիւր հողիի շափ մարդիկի կոր  
սենցուց բարձր բլուրներէն զգուշութիւն ըսնելուն  
համար :

24 Են բանակը բոլոր կերպերէն անցեր էք ու  
դաշտերուն մշջն էք :

ԵՀՅԱ ապանկ լրմացան Եղիզանիստանի հետը եղած  
բոլոր կալակցութիւնները :

## ՀԱՅՈՒԹՅԱՆ ԼԱԲԵՐԻ

Օյթունիա , 1 Եռնվար :

Կոր ապարան առաջի օրը ըլլալով այսօր , պարսպ  
կըսէ պիհիք մեզի մուշ բարեմաղթութիւններ  
ընէլ մեր յարգի քններցովներուն . խնդրելով վե  
րին՝ Վախտինամութենէն՝ անոնց և բոլոր ազգին  
համար ցանկալի բարեբազութիւն և պամեն կերպ  
ուղի յաջործածք :

Չորեքշաբթի Եվկիւան դէմ քաղաքիս սմբոց  
և ըստն թնդանօթնելը յայտնեցին հաստրակութեան  
և ուրպան Պայրամին տանախմբութիւնը :

Երեկ չէ առջեօրը երկու պատերազմական Հո-  
ւանոսայի աղջոր Փրկեաթներ Վթենքն գոնզ մեր  
աւահանդիսաց երկաթ Անտեղին:

Են ետքը՝ երբ որ Հյամանատառզը վերի գատիկնել կել-  
ց, կըսէ առաջին տեղակալին՝ որն որ ընտւ իր քովէն  
ի Հետանար, “Ապրոն Հիմակ երթանք մեր աղօթքը  
չինո՞ւ”:

Վաւին ետեմ կողմը (դըշ) աղօթքի տեղն է . ու զե-  
ավարին առջևի կողմացոյցին արկղս ամպիռնի տեղ  
բանեցընեն . կրծածկեն զան նրբանիւթ պատառէ  
հնաւծ դրօշակով մը , ու անոր առջին ալ նմանապէս  
րօշակով ծածկըւած ծունդ դնելու տեղ մը կըպատ-  
աստեն : Իձէ որ նաւուն մէջ մատրանապես չըլլայ ,  
բամանապարը կըկատարէ անոր պաշտօնիլ : Հրամա-  
պատարին ու պաշտօնաատէրներուն սենեակներէն աթոռ-  
եր կըբերէն , մեծերուն համար ։ բայց նաւաստիները  
ընտափն անցենարան աթոռներու , թնդանօթներու սայ-  
րուն կամ անուորդին ( ազճուրդատին ) փայտերուն  
ոյ : ամմենն ալ խորին լութեան մէջ ու վայելուչ  
արկեշտութեամբ : Ամսովան մէջ՝ վրան ( գէնդէ ) մը  
բանան նաւուն սյին մասին վրայ . թէ որ անձրեւ դայ-  
ում սասարիկ քամի ըլլայ նէ , նաւուն ինիլոց տակը կը-

## ԱՐԾԱՆՅՈՒ ՎՐԱԲԵՐԵՐ

Յօժարամիտ սրտիւ կը փութանք Ախենեաց Շնկե		
րութեանը ստորագրուող յարգինենուն մէկ մասը յիշ		
շատակել այս անգամ, որոնք հետուեալ պարոն		
ներն են :		
Ստեփան Գալֆայօֆ	10	բաժին
Յովհաննէս Խումորեան	5	"
Ստեփան Պալասաննեան	5	"
Դուկաս Գրիգորեան	3	"
Ստեփան Լքիզեան և որդիք	5	"
Մալիսս Փիլիքեան	5	"
Յովհաննէս Ռուզարեան	3	"
Յովհաննէս Տիլլերեան	6	"
Որդիք Գասարը Պալլազորեան	5	"
Ռուբէն Ենդրէս Փափագեան	3	"
	բաժին	50
Գերապատիւ Մատթէոս Երք		
Եպիսկոպոս Օմիւռնոյ	1	"
Տէր Գալուստ	1	"
Տէր Գասարը	1	"
Յովհոր Տէտէեան	5	"
Կարապէտ Մ Լքիզեան	3	"
Կիրակոս Ա Լքիզեան	4	"
Կարապէտ Լքիզեան Հայրա		
պետեանց	1	"
Եղբարք Ապարէթեան	2	"
Յարութիւն Վեմեան	1	"
Գրիգոր Ռբրահամեան	1	"
Յովհաննէս Դուշտուլլեան	1	"
Մկրտիչ և Յարութիւն Բա		
րունակեան	2	"
Ստեփան Ա Ջելիկեան	2	"
Եղբարք Սուքիսահեան	2	"
Գէորգ Գրիգոր Եղբարք		
Ելմասեան	2	"
Աւետիք Ա Սարգսեան	1	"
Կարապէտ Մ Շաղարեան	1	"
Նիկոլա Յակոբեան դելձակ	1	"
Գաբրիէլ Գասպարեան	1	"
Մանկի Տէր Կարապէտեան	1	"
Սարգիս Մարգարով	1	"
Ստեփան Պարտիզաննեան	1	"

պաշտօնը կըսկին , նոյն ամենը գրօշակ մը կըքաւշեն ,  
որ կընշանակէ թէ աղօթքի ժամանակ է . ուրիշ նաևերն  
ալ այս գրօշակին պատիւը կըպահեն , ու ամենակին նը-  
շան մը չեն քաշեր անոնց :

Հաւին մէջ գտնըւսղները միշտ օրհասրակին հաց կուտեն , ու եաքը կըսկսին բանիլ , կամ նաւին չուան-ները դորժածելու կրթութիւնը կընեն . բայց կիրակի օրը թող կուտան ինչւան ժամը չորս՝ կէս օրէն եաւ , կարդալ կամ ուղաձնուն պէս զքօսանալ . միայն թէ հը-րաման չի կայ որ խաղ մը խաղան , կամ աղաղակ հա-նելով զքօսնուն . ինչպէս որ Ծնդգլուայի բոլոր քաղըը-ներուն մէջ ալ արգիլած է աս բանը : Կիրակի օր կէս օրէն եաւ , անդղիական նաւի մէջ ամենեին ձայն մը չի լուսիր հասարակ օրվան պէս . նաւաստիները ու զօրքե-րը մէկ տեղ կըժողվըւին ու հանդարտութեամբ կըխօ-սակցին , ոմանկը ժուռ կուգան նաւին վըայ , ոմանկը կը-քնանան : Այս օրվան լրութիւնը ու հանդստութիւնը . ու-թիւ օրերուն անդադար աշխատութեանցը հակառակն է , մամը չորս ու կէսին սուլելու սուր ձայնէն , որ ի-նեկլան հաց ուտելու ժամանակը կիմացունէ , քնացող -

Վարի գումարը	բաժին	86
Սարգս Նիկողոսեան		1 "
Յովհաննէս Գալքիլէան յլու		"
տէմիշ		1 "
Թթեսու ստորագրուող ազանեցը :		
Գետրոս Եռուսովեան		15 "
Արտահամ Ըսլրօնան		8 "
Ստեփան Սպրօնեան		8 "
Գրիգոր Մահիման		8 "
Յակոբ Սարգսեան, Ալեքսան		4 "
Աղեքսանդր Ուստիայէլ Վա		
լուսեան, Լոնտրա		11 "
Խաչիկ Մկրտչեան, Գաղպատ.		2 "
Բարդ Շեկլարեան, Դաւիթ		1 "
Կոստանդնուպոլուոյ պարագանեղ աղաները		
Աղնուտկան տունը Տատեանց		20 "
Միսաք ամիրայ Միսաքեան		10 "
Գաղպատար ամիրայ Գաղպատեան		5 "
Ղազար Կիւլիսեան		5 "
Մարգիս Քատիանածեան		5 "
Դաւիթ Մաւալանեան		5 "
Անտոն Ա. Մաւալանեան		2 "
Նիկողոս Հովհեանց		1 "
Գևորգ Փէշտմանչեան		1 "
Սահակ Փէշտմանչեան		1 "
Լինարիս		
Կարասիս Յ ախտապուրունեան		2 "
Նշան Քաղըշեան		2 "
Գետրոս Շնվիլէքեան		2 "
Գալուստ Կիւլպէնիկեան		2 "

Ները կարթըննան ու ամմն մարդ կերպայ սեղան կը-  
նըստի : Եշր որ արել մարը կը մանայ, թմրուկ կը-  
զարդըի ու ամմնն ալ իրենց պատերազմիլու տեղանքը  
կըդառնան . անսատենը ընդհանրապէս կը քննեն զօր-  
քերոն պարկեցութիւնը, ու թնդանօթիւները աշքէ կան-  
ցունեն . վասն զի ասիկա իրենց մեծ պարտազրութիւ-  
նը ըլլալով, կիրակի օր ալ զանց չեն ըներ առանց բաշ-  
նաւոր պատճառի : Ա կրծապէս առագաստներու վրայօք  
կարգադրութիւններ կընեն գիշերլան համար, ինչպէս  
որ պատփած է հրամանաւարը . անկողինները վար-  
կիջեցընեն, ու կարգի կըդնեն պահանորդութիւնը, որ  
չըրս չըրս ժամ՝ հսկեն յաջորդաբար նաւուն վրայ :  
Վասնկով կրյամննայ ծովային գօրադ կիրակին :

Ձաբդմանեաց՝ ի գաղղիականէ  
Ստեփան Սմկանեան  
յաշակերտաց վարժարանիս :

Առնղը տեսնելով՝ յայտերնիս հաստատ է թէ առ  
տարի Արևնաց Բնկելութեան բաժիններուն Թիւը  
մինչև 800 կամ 1900 կրլաց, փոխանակ 272 բաժ-  
նից որ առջի տարին ոնելը :

Փրանք Փօրդի լւսողին մէջ կը կարդացւի :

աԱւտորիոցի ձեռք զորիկած մեծ զորքը շաբէ՛  
նուելի նուառիկութեանը հայութ Կամնուրի մէջ միշտ  
առաջ երթաւու վրայ է : 1831 ին մէկ նաւ ունեէր  
ընկերութիւնը ու եկամոււր՝ 9000 Փիօրինի հասաւ  
1835 ին 5 նաւ ունեէր որոնք 17,727 Ճամբորդ ու 38,  
529 խանթար առլրանք տարին, ու 81,380 Փիօրին  
շահէցան : 1841 ին նուերուն թիւը էր 22, ու Ճամբորդներունը 170 հայտարէն էվլելի . 513,476 խանթար  
առլրանք տարին այլևսյլ տեղեր : ու եկամոււր 741,  
848 Փիօրինի հասաւ : Աս տարրւան վերջը եպած շահը<sup>1</sup>  
185,716 Փիօրին էր : Ընկերութեան գրամագլուխն  
է 3,000,000 Փիօրին . զիւթէ 36 միլիոն զոււռուց :

Պատշաճանի օրովէինները հետևեալ ծանօթութիւնները կուտան Յ սոքայի վրայօք :

«Տասներեօթներուրդ գարուն վերջը ու տասներութիւնի բորզին սկիզբն էր որ Մասքայի ու ամոր շըջակայ քաղքը ներսուն մէջ, գործառուներ հաստատուեցած չունեցած է, ուստաց նաև կութեան (չուլհայի), մետաքրութիւն ու բանմագալի ձևուագործներու, ապահովելին ներու խնցիկներու, յախճապակիի (Փարփուրի) ու ետքի գարուս մէջ առ մեծ քաղքին մօտ երկինները անթիւ գործարաններ շինւեցան ամեն տեսակ բաններու, օրսնք խիստ բարեյցաջողող եղան 1822 ին երբոր կառավարութիւնը պաշտպանութեան կանոն մը դրաւ որ թող տան ու օգնեն ինչ դիւտ կամ վարպետութիւն մը հնարէ նէ մէկը : Են ժամանակէն՝ ի վեր սկսան գործառուները ու արուեստներու տեղերը ծագվիլ մայրաքաղաքին ու սահմանակից կառավարութեանց մէջ :

«Պւատի գարմանալիք ճարտարութեան կենդրոն մը  
եղաւ Մոսքան, կառավարութեան օգնութեամբը . 20  
տարիէն ՚ի վեր է գործարաններուն թիւը Հաղպար  
անցաւ միայն Մոսքայի կառավարութեանը մէջ, ու  
անկեց ելած ասլբանքներուն գումարը 40 միլիոն տր-  
ամթ բուպլիի կըհասնի : Մոյրաքաղաքնին գործա-  
դաններուն մէջն ալ 40 հազարի չափ մարդկիկ կը-  
բանին, որոնք 20 միլիոն տրամթ բուպլիէն աւելի  
ասլբանք դուրս կըհասնի : Մոսքայի մէջ 30,000  
բանեւոր ալ կան, որոնք այլև այլ արհեստներ կըբա-  
նին : Աերջապէս Մոսքայի յաջորդութիւնը ան աս-  
տիճան հասաւ որ 1812 ին հայրենասիրական պա-  
տերապլին կըած սոսկալի սնցքերուն նշանը բոլո-  
րովին անհիտ երան : Աս բաղքի բոլոր բնակիչնե-  
րուն թիւը 350,000ի կըհասնի :

Ղ անսորայի բնական գիտութեանց (Փիղիքան) արքունի վարժարանին վարպետ դիտակազործներէն (ախւրափիւնձիւ) մէկը նոր խոշորացց մը հարեց որ եօթանաստնելը չորս միլիոն անգամ կը խոշորցընեն առարկաները : Աս գործիքին միջոցովը, որուն ապակին 25 անդիմէդը տրամադիմ ունի, ճպուտին թևերը ինը մէդը երկայնութիւն կըցուցունեն : Ճ'անձին աչքը՝ որ կըսէ թէ 750 անկիւն (Փասէղա) կըպարունակէ, անսնեկ կը խոշորցընէ որ անմէկ մէկ անկիւնը 40 անդիմէդը տրամադիմ եռւնենան : Մէկ

